

ԲՈՒՍԱԲԱՌԱԿԱՆ ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Խորհրդ. Հայաստանի «Պետական Հասարակական Գիտական Տեղեկագրին» մէջ (թիւ Ե. էջ 91) Պ. Մ. Թումանեան շատ հետաքրքրական նիւթի մը մասին գրած էր. «Կուլտուրական բոյսերի բարձրութեան գոտիները Հայաստանում» վերնագրին տակ. ուր հմուտ հեղինակը Հայաստանի մէջ մշակուած բոյսերուն մինչեւ որ բարձրութեան վրայ յաջողիլը նկարագրելէ զատ, կը դնէ նաեւ անոնց՝ լատին անուններու համապատասխան՝ հայերէն գիտական և ժողովրդական անունները:

Ով որ բոյսերու ստուգաբանութեամբ զբաղած է, լաւ կ'ըմբռնէ թէ ինչպիսի դժուարին նիւթ է որ կը ներկայանայ, և ըստ այնմ զարմանալի պիտի չթուի եթէ երբեմն նմանօրինակ գործերու մէջ ակամայ սխալ իմացումներ տեղի ունենան, ինչպէս պիտի տեսնենք Պ. Թումանեանի ուսումնասիրութեան մէջ, որ սակայն մեծապէս գնահատելի է տուած հետաքրքրական տեղեկութեանց համար, քանի որ հեղինակը յատուկ նպատակ ունեցած է բուսաբանական ստուգաբանութենէ աւելի անոնց բարձրութեան գոտիները նկարագրել՝ ինչպէս յայտնի է վերնագրէն:

Ուրախակցութիւն և գնահատութիւն ունենալով հանդերձ հեղինակին հանդէպ, ներքին պիտի համարուի մեզի անշուշտ քանի մը զիտողութիւններ կամ տարակոյսներ յայտնել իր նկարագրած ինչ ինչ բոյսերու անուններու մասին. միակ նպատակ ունենալով սատարել Հայ բուսաբանութեան զարգացման:

Արդ, վերոյիշեալ «Պ. Հ. Գ. Տեղեկագրին» մէջ կը գրէ Պ. Մ. Թումանեան (էջ 101).

«ԿԱՐՏԱՄՈՒՍ — ԺՈՂ. «ԳԱԹԻ ԾԱՂԻԿ»
Carthamus tinctorius L.»

Ասով՝ հայերէն կանձրակ տարաբախտ բառը իր դատապարտութիւնը կ'ընդունի. և ստուգել՝ զրչագիրները զայն վաղուց ազաւաղեր էին. նոր հեղինակները իմաստն այլափոխած են՝ նոր առումներ վերագրելով անոր. կը մնար որ վերջապէս հայ լեզուէն ալ դուրս վտարուէր. և ահա այդ ալ կատարեր է Թումանեան, քանի որ որդեգրեր է կարտամուս՝ լքելով հայերէն կանձրակ բառը:

Կարծեմ Հայերուս ոչ այնքան բառ կը պակսի որքան ստուգութիւն. ահա հոս մեր խնդրին մէջն ալ «Կարտամուս» արար-լատին բառի տեղ մեզի չեն պակսիր մեր նախնեաց զրիչով նուիրագործուած բառեր՝ որոնց վրայէն թօթափելով տարակոյսի փոշին՝ պիտի մնան կանձրակ և Ասփոռ բառերը բոլորովին համապատասխան լատիններէն Carthamus tinctorius կոչուած բոյսին: Համառօտիւ տեսնենք ասոնցմէ իւրաքանչիւրը առանձին:

Ասփոռ բառը [Արար. عَضْر (Ասփոռ)]՝ ստորին հայերէնի մէջ ստէպ գործածուած է լատին Carthamus բառին նշանակութեամբ, ինչպէս յայտնի կը տեսնուի Գաղիանոսի բառերէն «Կլրտում. [= Արար. Գորթում = լատ. Carthamus]՝ Ասփոռի

- 1. Շփոթութեան տեղի չտալու համար հարկ կը համարիմ ծանուցանել թէ ամբողջ քառակուսի փակագծեալները ստորագրելոյս կը վերաբերին:
- 2. Լատիններէն Carthamus բառը ոմանք կ'ուզեն Յն. «καθαρός» [= մաքրութիւն. զի իբր մաքրողական կը գործածուի] բառով մեկնել (Տես. Voc. Zingarelli). սակայն աւելորդ է ըսել թէ ո՞րքան բռնագրոս է այս մեկնութիւնը. ճշմարիտն ըսելով ասիկա ԱՐԱՐ. قرطم

ուեղ». դարձեալ բժշկարանի մէջ «Ասփոռ որ է Ղրտումն». Մխիթար Հերացին եւս կը յիշէ, «Ապա թէ փորն կապ լինի, տուր... ասփրի ուեղ». իսկ Ամիրտովլաթի համար սովորական բառ մը դարձած է այդ զոր շուրջ տասն անգամ կը գործածէ միայն իր «Անգիտաց անպէտ» գրքին մէջ. և անգամ մ'ալ մանրամասն կը նկարագրէ «Ղուրտում [լատ. Carthamus] որ է ասփրիև հունտև, ասէ Պտ. թէ ի Ապահան... և Ընակի գափրակ [= «Ներկի քրքում». Հմմտ. լատ. Carth. tinctorius և Ֆր. «Cartame ou Safran bâtard»] կ'ասեն»:

Այս ամենէն յայտնի է ուրեմն որ հայերէնի մէջ Ասփոռ բառը (ինչպէս է Արար. բերէնի մէջն ալ) իսկապէս համապատասխան է լատիններէն Carthamus tinctorius կոչուած բոյսին:

* * *

Անցնինք երկրորդ բառին որ է կանձրակ: Այս բառը հին գրութեանց մէջ հազիւ քանի մը անգամ կը հանդիպի, այն ալ թէպէտ ընդօրինակողներու տգիտութենէն ազաւաղուած և նմանաձայն բառերու հետ շփոթուած է, սակայն քիչ մը ուշ դնելով կարելի է զայն զտել ու զատել իր նմաններէն:

[ԳՈՐԹՈՒՄ] բառն է և ուրիշ ոչինչ, (Տես. Dict. A. Handjeri, F. Gassel, Littré մանուանդ իր Supplément. ր են.) որ իր սեղմ իմաստովը Ասփոռի հունտ կը նշանակէ, ինչպէս ուղիղ կը դնեն մեր բժշկարանները. բայց ընդարձակ առումով անոր բոյսն ալ նշանակելու համար կը գործածուի ինչպէս մեր մէջ կանկի, կտաւտ են. բառերը. (յատկապէս բոյսին համար արբերելը عَضْر [Ասփոռ] բառը ունին):

- 1. Այս բառին ազաւաղեալ ձեւերուն համար տե՛ս վարը (ծանօթ 3).
- 2. Այս բառը ստէպ գործածուած է մեր բժշկարաններուն մէջ իբր հոմանիշ Ասփոռի հունտի (օր. Ամիրտ. կ'ըսէ՝ «Եւ իր (Ղանդարիտին) միբղը նման է հասարակացի որ է ասփրին հունդն» և դարձեալ «Խասարակացի կաթն զիւր (Մաշի) չարութիւնն տանի» են.) ձեւացած կը թուի Պարս. خَسَك [խէսէք. փաղաքական. خَس [խէս] բառին = անպէտ փրտտ խտտ.] և خَسَا [տանէ = հունտ, սերմ] բառերէ. իբր «փուշե

Ամիրտովլաթ վերոյիշեալ Ղուրտում բառը նկարագրելուն այսպէս կ'ըսէ. «Ղուրտում [Carthamus] որ է ասփրիև հունտև... ասացել է Գորոս ժողովողն թէ այսոր Հ. [= Հայը] ԿԱՃԿՐԱԿ՝ ասէ և Պ. [= Պարսիկը] հասարտանա՞ կ'ասէ»:

Ուրեմն հոս ունինք լատ. Carthamusի հոմանիշ և «Հայ» է գործածուած նոր բառ մ'ալ, միայն թէ զայն ուղիղ կարգալուէ, վասն զի «Կաճկրակ» բառ գոյութիւն չունի մեր մէջ, ոչ ալ կարելի է ըսել թէ «Կաճկրակ» բառի ազաւաղութիւն մ'ըլլայ, վասն զի հոս այդ «Կաճկրակ»ը Ամիրտովլաթի համեմատ հոմանիշ է «Ասփոռի հունտ» ի Արար. «Ղուրտում» ի այսօրինքն լատին Carthamusի, որ անհուն տարբերութիւն ունի «Կակիթրակ» [լատ. Cassia fistula] կոչուած բոյսէն. և ինչո՞ւ շատ հեռունները թափառիլ երբ արդէն մեր հայ ժողովրդեան մէջ ունինք (օր. Մշեցիներու և վանեցիներու մօտ) անոր ուղիղ ձեւը «Կանձրակ»՝ ճիշտ նոյն իմաստով (լատ. Carthamusի համապատասխան) գործածուած ինչպէս վարը պիտի տեսնենք:

Արդի հեղինակներն ալ կը գործածեն այս կանձրակ բառը, բայց ինչպէս լաւ դիտել տուած է Տրքթ. Յ. Արթինեան, զրեթէ ամէնքն ալ սխալմամբ փոխած

հունտ». բայց ժողովրդական բառ մը կ'երեւի, վասն զի Պարսիկները զիտական բառով عَضْر [Պէհլէմ] կ'անուանեն այս բոյսը:

- 3. Գաղափար մը անհելու համար թէ այս կանձրակ բառը ինչ կերպարանափոխութիւններ կրած է միայն Ամիրտովլաթի վերոյիշեալ տեղեղն մեջ ըստ զանազան զրչագիր օրինակաց, հոս քանի մը օրինակ կը բերեմ. Հաճկրակ (ՁՁ. Ս. Ղազարու օր. ԲԵ. 1363). ուր կը-ը՝ հ-ի և Ե՛ կ-ի հետ շփոթուած են, են: Կաճկրակ (ՁՁ. Ս. Ղազարու օր. ԸԴ. 1243). Կաճկրակ (ՁՁ. Ս. Ղազ. օր. ԵԶ. 259). Կանձրակ (Ըստ Հ. Աւելանի Հայրուս. Թ. 1303: ԿԱՆՁՐԱԿ մեր ենթադրած ուղիղ ձեւը ժողովրդեան մօտ, որ զուցէ փաղաքական ձեւն ըլլայ (?)) Հայ-Պարսիկ Կանգառ բառին [= Կանգառակ = կանգառակ = կանձրակ. ճ և գ լծորդ տառեր ըլլալով], 4. Իւր «Տունկերը և անոնց հայերէն անունները», զրբոյիկն մէջ. (էջ 3).

են ասոր նշանակութիւնը. և այդ սխալին իրաւամբ քար գայթակղութեան կը նշանակուի Նորայր Բիւզանդացին, որ իր բառգրքին մէջ տարակուսելով *Colza* ի (կաղամբի մէկ տեսակին) հոմանիշ գրած է զայն. «*Colza*, ազգ կաղամբի, որոյ ունդ տայ իւր վառելի Գ. կանձրակ (?)». այլ յետոյ իրեն հետեւող հեղինակներ այդ տարակոյսի նշանն (?) ալ կը վերցնեն, և այնուհետեւ բոլոր բառգիրքներու մէջ կը սկսի վիտալ կանձրակի փշոտ բարդ բոյսը, իբր հոմանիշ *Colza* ի՝ կաղամբի ընկերին (!): Թէպէտ այս անիրաւութեան զէմ 1906էն ի վեր բողոքած էր Տորթ. Արթինեան՝ բայց կ'երեւի թէ զեռ իր ձայնը ամէնուն չէ հասած:

Հաստատապէս համոզուելու համար թէ կանձրակ և Ասիոյ բառերը հոմանիշ են լա. *Carthamus tinctorius* կոչուած բոյսին, համեմատենք երկու հայերէն բառերուն եւս նկարագրութիւնը լատինակա- նին հետ:

Եւրոպացի հեղինակներ² համառօտիւ այսպէս կը յատկանշեն *Carth. tinctorius*ը. «*ԾԱՂԻԿՆԵՐԸ քրքնագոյն... ՏԵՐԵԻՆԵՐԸ երկայն, ատամնաւոր-փշոտ (ամբողջականն ու անփուշը հազուագիւտ). ԳԼԻԻԿԸ մենակեաց. ՍԵՐՄԵՐԸ ձուածե-րաւանկիւն, հատեալ զագաթով և չորս փըշտիկներով*»³. ասոր վրայ կրնանք աւելցընել նաեւ Քաջունիին ըսածը (բառգիրք Արուեստից ի բան *Carthame*) «*ի սերմանց նորա ելանէ խղ պարարտ զոր յԵ-*

1. Միայն յարգ. հեղինակը կը ներէ ինձ հոս փոքր դիտողութիւն մ'ընել. զի կարծեմ ինքը հոն (էջ 6) կակ- ժիբակ բառը կանձրակի աղաւաղում կը համարի, որով Հ. Աւելանի Հայրուսակէն այդ երկու բառերուն վի- յութիւնները մէկի վերածելով և զիմաց Հ. Աւելանի (!) «*ԿԱՆՁՐԱԿ* բառի իբր հոմանիշ» կամ աղաւաղում՝ կը յիշէ «*Կակձիբակ, կակձիբակ, կակձիբակ, հակձիբակ, հաձիբակ*» բառերը. մինչդեռ անոնց մեծ մասը *ԿԱԿԻ- ԲԱԿ* բառի աղաւաղում են ոչ թէ *Կանձրակի* (իսկ Հ. Աւելան «*Կանձրակի* իբր հոմանիշ» չունի բառերու այդ կարաւանը, այլ սոսկ «*Կանձրակ*» աղաւաղեալ ձեւը (Հայրուսակ թ. 1303):

Գարնաւ աւելորդ և սխալ է հոն ստորեւ իբր կան- ձրակի վկայութիւն յիշել Գաղիանոսի «*Կեոկոն. կակ-*

թովպիա ածեն ի գործ ի կերակուր իբրեւ զձէթ»:

Արդ բազմատենք զայս Հայոց «*Կան- ձակ*» կոչած բոյսին նկարագրութեան հետ զոր այսպէս կը յատկանշեն (Մանանայ էջ 447) «*Փշարոյս [հմմտէ՛ վերի «Տերեւք փշոտ»] մշակեալ, որ ունի ծաղիկս ևնակ Զափրակի [հմմտ. վերի «ձաղիկ քրքմա- գոյն»] և հասկս կազմ [հմմտ. «Գլխիկը մենակեաց] որուն հատիկները նման են Արեւածաղիկի հատիկ [այսինքն անկիւնաւոր. հմմտ. վերի «Սերմերը... քառանկիւնի»] զորս խաշեն, ծեծեն կար հանեն և պահոց կերակուրց ի պէտս գործածեն [հմմտ. Քա- ջունի «*ի սերմանց նորա ելանէ խղ պարարտ զոր յԵթովպիա ածեն ի գործ եւն.*»]: Նոյն ոճով կրնանք համեմատել նաեւ Պէյ- թարի «*Ասիուր*» կոչած բոյսը զոր այս- պէս կը նկարագրէ (միայն չմոռնալ որ իր նկարագրածը վայրենի *Ասիուրն է*) «*Եր- կայն բանձր և փշոտ տերեւներով բոյս մի է, երկու կանգուն բարձր. գրոյսը մեծ ձի- թապտղի չափ [վայրենիին]. ծաղիկը քրքր- մայիկ համեմի տեղ ի գործ ածուի. իսկ սերմն... Երկայնաձև անկիւնաւոր է*» (Հյբս. էջ 52):*

Կը համարիմ որ այսքանը կը բաւէ ցուցնելու թէ հայերուս չեն պակսիր մեր Նախնիքներէն նուիրագործուած մէկէ ա- լելի բառեր, ինչպէս են Ասիոյ և կան- ձրակ՝ փոխանակ մուրացածոյ կարտա- մուսիւն:

(Շարունակելի) Հ. ՍՏԵՓԱՆՈՍ ՖԵՐԱՆԵԱՆ

ձիբակ» բառը, զի արդէն քովը դրուած է անոր մեկնու- թիւնը — ինչպէս ինքը Տորթորն ալ կը յիշատակէ — «*Որ է խիարչակը*» [= Սթար. *خيار شنبار* (իսլաւ շան- պար) որ է լա. «*Cassia fistula*»] այսինքն մեր նախ- նեաց *Կակձիբակ* կոչածը.

2. Prof. A. Fiori, G. Paoletti, A. Beguinot են. իրենց հետեւեալ գործին մէջ. (տես յաջորդ ծա- նօթ. թ. 3):

3. Առած էմ Fl. Analit. d'Italia, հատ. Գ. 5 (էջ 350) ապ. 1903-ին ի Բատովա) ուր այսպէս գրած է «*FIOR di color Zafferano... FOGLIE Oblunghe dentato-spinose (o raram. intere ed inermi). CAPOLINI solitari. ACHENI obovate-tetragoni, troncati all'apice e quivi con 4 gibbosità.*»

ԿՈՍՏԱՆ ԿԻՆԵԱՌ

Կիլեւստ ամոր, որ սիրով գոչոցած էր, զաշակի մը մեծ տեղէն ունէր: Եւ որպէս թէ այդ բաղձալի փոքրիկ եակը իրենց իղձն ու- գեր փոքրացրնէ՝ ժամանակէն առաջ աշխարհ եկաւ: Մայրն ատկից մեռաւ. և հայրը չի- մանարով այդ ցաշիկ՝ յոչաւահատոյթեանէն ինք- զիկը կ'սխալէ:

Կոստան Կիլեւստ օրիւնակելի բայց տարա- բախտ մանկոյրիւն մ'ունեցաւ: Իր ժամա- նակը դարձրին մէջ անցոց քաշելով պատիժ- ներ որոնց արժանի չէր, ընդունելով ծեծեր՝ որ ոչրիշներուն համար էին, և հիշակարանա- յով քննոյթեանց օրերուն:

Իր ոչաւաններն աւարտեց կեղծաւոր և չար աշակերտի համբաւով: Լիկեոնի վերջին քրե- նոյթեան՝ շատիկերէն քարգանտոյթիւնէն քրաւ իր ընկերիկն՝ որ վիսլայական ստացաւ, միւնչ իկըր մերժուեցաւ քննոյթիւններէն որպէս թէ օրիւնակած ըլլար իր պարտականոյթիւնը:

Նման ձախորդ սկզբնաւորոյթիւն մը կեան- քին մէջ՝ սովորական ևկարագրով մեկը պիտի չարացրնէր: Բայց Կոստան Կիլեւստ արտասու- վոր մարդ մըն էր, և համոզուած ըլլալով թէ երջանկոյթիւնը առաքիւնոյթեան մրցանակն է, վձնեց յաղթահարել իր չարաբաստոյթեանը՝ դիւցազնական գործերով:

Իրրեւ աշխատաւոր՝ մտաւ աւելուորական տան մը մէջ՝ որ յաջորդ օրը հրդեհ առաւ: Հրդեհի պահուն, տեսնելով որ իր տէրն յո- սալքոյթ է, բոցերուն մէջ ևնտոյթեաց դրաւ- արկը փրկելու: Մագրը խաւճոտած, մար- միկը վիթալից, կեանքին վտանգով յաջողե- ցաւ դրաւարկը խորտակել և դոչրս հանել բոյր արժեքորթերը: Բայց կրակը գանկը այ- րեց իր ձեռքերուն մէջ: Երբ այն հնոցէն դոչրս եղաւ՝ երկու պահակներն իր օձիքը բանեցին. ամիս մը վերջ հիկց տարուան բանտի դատա- պարտոյթեաց փորձած ըլլալուն համար տի- բանալու՝ հրդեհը ևկարտաւոր պարագայ գրո- նելով՝ դրանագրոյթի մը որ ամեն վտանգե- զերժ էր անկեզ դրաւարկիկն մէջ:

Ապտաւորոյթիւն մը ծագեցաւ բանտին մէջ ոչր իկը կը գտնուէր: Պահապակի մը օգնե- յոչ ատեն՝ ուրի ախանայ կարթոյթով զակի գետին ձգեց, և այսպէս մեղքընէ տոչաւ ա- պրտաւորներուն: Ասոր համար Քաշեկնա դրո- կոչեցաւ քսան տարուան համար:

Խրոխտ ոչ վտանի իր անկեղոյթեան վրայ, փախաւ և Ծրանաւ վերադարձաւ ոչրիշ անու- նով. մտածեց թէ այլեւս ձախտագրիկ յաղ- րած էր, ոչ իկըգիկը բարեգործոյթեանց տոչաւ:

Օր մը, դաչոտայիկ հանդէսի մը ատեն, տե- սաւ կատրած ձի մը որ կարքը դէպ ի խորխո- բատ կը քաշէր: Նետուեցաւ ձիուն գլխուն. ձեռքը տեղէն խախտեցաւ, մեկ կողը վիթա- յորեց, սրունքը չախախտեց, բայց յաջողած էր արգիլել անխոչաւարի անկեղոյթ: Բայց անատուր ևահանեց և գնաց զարնուեցաւ անրոյթիկ՝ ձգելով ծերունի մը, երկու կիկ և երեք մանուշակներ: Կաշքիկ մէջ մարդ չկար:

Այս անգամ վհատած հերոսական գոր- ծերէն, Կ. Կիլեւստ վձնեց բարիք ընել խո- նարհոչեանը, և ևնչիրուեցաւ ծածուկ քոչաւ- ոչրիւնները դարմանելու: Բայց խղձ կիկերոչ բաշխած դրամը կը մսխոչեր գիկետան մէջ անոնց այրերէն. ստուչիկերը՝ զորս բաժնեց ցոչրտիկ վարժ գործաւորներուն՝ աշիք տուչիկ անոնց բոքատապի. բախաւական շուն մը՝ զոր իկը իր քոչիկ առած էր՝ բաղէն վեց հոգի կա- տաղոչեան մատուեց:

Կ. Կիլեւստ խորհեցաւ թէ դրամը աշիքի չարիք կ'ընէ քան թէ բարիք. փոխանակ ցրո- ոչերոչ իր մարդասիրոչիւնը՝ շաւագոյն էր մեկ անձի վրայ կեղրոնացրնէլ զայն: Առտի որ- բոչիկ մը որդեգրեց, որ բնաւ գեղեցիկոչիւն չունէր, սակայն բանկապիկ ձիորթերով օժտուած էր, զոր իկը խնամեց հօր մը գորովով: Վձն իկն. ևս այնքան բարի եղաւ, այնքան գորո- վաղիք, այնքան սիրելի՝ աղջկան հանդէպ որ ևն իրիկոչն մը ուրիկ իկկաւ խոտոյթանելով թէ զիկը կը սիրէր: Նա ջանաց հասկըրնէլ թէ զիկը իրրեւ իր զաշակը ևկարտած էր, և թէ իկըգիկը մեղապարտ պիտի համարէր երէ տեղի տար իր առաջարկած փորձոչեան:

Նա հայրական ոճով ցոչց աղջկան թէ ևն սեր կը համարէր զգացոչմի զարթօնը, և խոս- տացաւ հնագանդելու քննոչեան այս ազգա-